

**Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա.
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆԸ
ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԱՅՐԱՎԱՆՔ
ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ
17-19 Դեկտեմբեր, 1996**

Երեքաբթի, Դեկտեմբեր 17, առաւօտեան ժամը 11.15ին Միլանոյին ժամանող գնացքը կանգ առաւ Վենետիկի թիւ 1 մայթին վրայ, ուր կայարանի տնօրէնութիւնը փոել տուած էր մեծ հիւրերու յատուկ գորդը:

Մխիթարեան Մխաբանութեան Աթոռակալ՝ Հ. Յովսէփ Ռ. Վրդ. Պեճեսնիլեան, ընկերակցութեամբ Հ. Վարդան Վրդ. Քէշչեանի, Հ. Յարութիւն Վրդ. Պատիկեանի, Հ. Ռափայէլ Վրդ. Անտոնեանի, Վենետիկի պատրիարքարանին կողմէ՝ Գերպ. Վիզէնթինի եւ Ռոնծինի, Վենետիկի փոխ-կուսակալին, Կայարանի Ընդհանուր Տնօրէնին, Մուրատ-Ռափայէլեան Վարժարանի աշակերտութեան եւ վենետահայ ազգայիններու փոքր խումբի մը, բարի գալուստի համառօտ՝ բայց սրտառուչ խօսքեր ուղղեց Հայրապետին եւ իրեն ընկերացող Արարատեան թեմի Առաջնորդ՝ Գարեգին Արք. Ներսիսեանի, Եղիշակի թեմին Առաջնորդ՝ Գրիգորիս Արք. Բունիաթեանի, Արժանթինի թեմի Առաջնորդ՝ Գիսակ Արք. Մուրատեանի, Արցախի Առաջնորդ՝ Պարգեւ Արք. Մարտիրոսեանի, գաւազանակիր Արտակ Արեդայ Տիգրանեանի, Հռոմի մէջ դասընթացք կատարող Միքայէլ Ռ. Վրդ. Աջապահեանի, Հ. Հ. Իտալիոյ գործավար Պր. Գագիկ Պաղտասարեանի, Վատիկանի մօտ դեսպանութեան քարտուղարուցի՝ Օր. Մարիամ Երեմեանի, եւ տեսանկարիչ Պր. Մտեփան Հաճեանի: Ապա Գարեգին Ա., իր չքախումբով առաջնորդուեցաւ կայարանի գործաւորներուն կողմէ կառուցուած՝



Վեհափառ Հայրապետը՝ Մխիթարեան Հայրերու հետ
(19 Դեկտեմբեր 1996)



Վեհափառ Հայրապետը՝ Մխիթար Աբբասի գրասեղանին առջեւ
(19 Դեկտեմբեր 1996)

նէապոլսական գողտրիկ եւ շարժուն մսուրին առջեւ, որմէ ետք տեղի ունեցաւ կարճ հիւրասիրութիւն, պատուոյ հիւրանոցին մէջ, եւ ապա զոյդ չոգեմակոյկներով, շքախումբը ուղղուեցաւ դէպի Մխիթարեան Մայրավանք՝ Ս. Ղազար Կղզին:

Ս. Ղազարի աշտարակին վրայ ծածանող հայկական եւ իտալական զոյդ դրօչները հեռուներէն կը յայտնէին մեծ հիւրի մը ներկայութիւնը Հայոց կղզեակին վրայ: Վանքին բոլոր զանգերը կը հնչէին միաժամանակ, մինչ սարկաւագը կ'երկարէր ուկեպատ շուրջառը Հայոց Հայրապետին: Սպիտակ շապիկներ հագած ժառանգաւորներ, փիլոնաւոր վանականները եւ եպիկոպոսաց դասը «Հրաշափառ Աստուած» շարականին ուղեկցութեամբ, վանքի քառանկիւնէն կ'ուղղուէին դէպի եկեղեցի:

Հայրապետին օրհնութիւնն ու աղօթքը հազիւ աւարտած, երգեհոնի երկնային նօթերը սկսան բարձրանալ կամարներն ի վեր, որուն ընկերացաւ Հ. Վրթանէս Վրդ.ի կրօնաշունչ ճայնը «Ուրախ լեր, Ս. Եկեղեցի»ի բառերով:

Տեղապահ Հ. Յովսէփ Վրդ.ի իմաստալից խօսքերէն ետք (խօսքը կու տանք առանձին), Գարեգին Ա. յետ յիշելութէ ուղիղ 36 տարիներ առաջ, որպէս Վարդապետ, Անգլիայէն վերադարձին, առաջին անգամ հանդիպած է Ս. Ղազար՝ ճանչնալու համար Մխիթար Սեբաստացիի թողած կենդանի ժառանգութիւնը, շարունակեց. «Որո՞ւ մտքէն կ'անցնէր, որ 36 տարի ետք, ես այստեղ պիտի գամ որպէս Կաթողիկոս Ամենայն Հայոց: Այդ 36 տարիները իմ զգացումներս առաւել եւս ամրացուցին հանդէպ Մխիթարեան Մխարանութեան եւ Ս. Ղազարը օրէ օր առաւել եւս գնահատուող եւ գնահատուելիք առաքելութիւն եղաւ ինձի համար: Կու գամ վերածաղկող Մայր Աթոռէն, վերստին ազատութեան շունչը առնող, անկախօրէն իր կեանքը տնօրինող համայն հայութեան Մայր Հայրենիքէն: Եկած եմ նաեւ Հ. Մահակ Ճեմճեմեան Աբբայի վաղահաս մահուան սուլքին իմ մասնակցութիւնս բերելու. իր մահով հարազատ մը կորսնցուցի:

Բայց ես եկած եմ ձեզի այսօր ըսելու, ամբողջ Մխարանութեանդ, որ Հայոց Եկեղեցին ձեզի հետ է ամէն պարագաներու. սուլքի թէ ուրախութեան, տագնապի թէ բարգաւաճութեան. յանուն ամբողջ հայութեան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, եկած եմ զօրակցութիւնս յայտնելու եւ կ'ուղեմ որ գիտնաք թէ ամէն մէկ քայլ որ կ'ընէք, մեզի համար իմաստ եւ արժէք ունեցող քայլ մըն է: Ս. Ղազարը հոգեւոր հոսանք մըն է, իմացական ճառագայթում մը, այդ պատճառով է որ մեր ժողովուրդը կը սիրէ այս կղզին: Հոնէկ Աստուծոյ հոգին է, հայութեան ոգին է որ կը ճառագայթէ մեր ժողովուրդին մէջ: Այս է ինձի համար

Վենետիկը: Եւ կ'ուզէի որ այս դժուար օրերուն զգաք, եղբայրներս, որ իմ եւ մեր Միաբաններուն փափաքն է որ չէն մնայ Ս. Ղազարը եւ փոթորիկէն չազդուի: Երբ Միաբանութեան առաքելութիւնը կշռես նժարին վրայ, անցողական եւ մարդկային տկարութիւններ թեթեւ կը կշռեն. ես եկած եմ կշռքին այդ նժարը զօրացնելու: Եւ այժմ վերջին մտածումս ա'յն է, որ դուք հոս, Ս. Ղազարի մէջ եւ մենք Մայր Աթոռ Ս. էջմիածնի մէջ, ունինք ընելիք առաքելութիւն: Հոռոմը, Փարիզը, Լոնտոնը, Պելլինը հրաշալիքներ են, բայց Ս. Ղազարը մեր Ովասիսն է, օտար ամայի ճամբուն վրայ. կանաչ պահենք, առողջ պահենք, ոռոգենք. կ'ուզեմ որ ջուր լեցնենք մեր ամէնուս Մայր հողէն, հաւատքի շիթ մը աւելցնելու Ս. էջմիածնէն: Ես ձեզ կը նկատեմ հարազատ եղբայրներ եւ հարազատ զաւակներ. կ'ուզեմ որ անգամ մը եւս խորանայ ձեր մէջ այն համոզումը որ Ս. էջմիածնինը ձերն է ու կը մնայ ձեզի հետ. երբ հոգիով առընչուինք՝ մենք բոլորս զօրացած կ'ըլլանք վասն փառացն Աստուծոյ, վասն շինութեան ազգիս Հայոց եւ վասն պայծառութեան Եկեղեցւոյս Հայաստանեայց. Ամէն»:

Ժամը 13.45ին, ի պատիւ Կաթողիկոսին եւ իր շքախումբին, միաբանական ճաշ մը տեղի ունեցաւ, նաեւ գաղութին ներկայացուցիչներով: Վանքի սեղանատան մէջ եղան բաժակաճառեր, ցնծութեան սրտայայտութիւններ. հուսկ Տեղապահ Հ. Յովսէփ Վրդ. ունեցաւ իր երկրորդ ելոյթը (ելոյթը կու տանք առանձին):

Հ. Յովսէփ Վարդապետին սրտառուչ խօսքերուն՝ Հայրապետը ուզեց անմիջապէս պատասխանել: Արտայայտուած հիմնական գաղափարները հետեւեալներն են:

«Մենք հոս հաց եւ աղը միասին բաժնեցինք: Այսօր զաւանաբանական հարցերը չէ որ պիտի բաժնեն մեզ իրարմէ. մեր ժողովուրդը իրարմէ հեռացնողը բարոյական, ընտանեկան, ազգային կեանքի հետ կապուած երեւոյթն է եւ ասոր մէջ ո'չ կաթողիկէի հարց կայ, ո'չ ուղղափառի, ո'չ ալ բողոքականի: Մենք պէտք ունինք ձեզի: Եթէ մենք ըրլանք քով քովի եկողները, միասին գործողները, մեր տեղը պիտի գան աղանդները: Այնքան կարեւոր բաներ ունինք Հայաստանի համար ընելիք, որ պատմութեան ընթացքին ժառանգած տարակարծութիւններով թող պատմաբանները զբաղին: Այս հրամայականին առջեւ ես կը սպասեմ որ մեր սիրելի, շատ սիրելի Միկիթարեան Միաբանութիւնը իր ամբողջական ոյժերը միախառնէ Հայաստանեայց ընդհանուր քրիստոնէական աւանդութեանց հետ եւ դառնանք մէկ սիրտ, մէկ հոգի. չի' բաւեր խոշոր խառներ

գործածել եւ ըսել մէկ ազդ, մէկ հայրենիք, մէկ եկեղեցի, այլ գործի պէտք է վերածել այս գեղեցիկ բնաբանները»:

Կէսօրէ ետք, ժամը 16.30ին, զոյգ չոգեմակոյշներով, կաթողիկոսական պատուիրակութիւնը, Միխիթարեան քանի մը Հայրերով եւ հայկական դեսպանատան ներկայացուցիչներով, մեկնեցաւ դէպի Ս. Մարկոս հրապարակ, պատրիարքական պալատ, ծիրանաւոր-պատրիարք Գէին հետ հանդիպում ունենալու:

Հայրապետը, որ Փրանսերէնով կ'արտայայտուէր, շեշտեց Հայ եկեղեցւոյ մարտիրոսութիւնը եւ անվեհեր կեցուածքը 1700 տարիներէ ի վեր, ընդդէմ ամէն տեսակ հալածանքներու եւ փոթորիկներու եւ Հայաստանի նորաստեղծ անկախութիւնը, որ ձեւով մը արդիւնքն է այս հաւատքին, Հայու անսասան հաւատքին առ Աստուած: Ցիշեց նաեւ Միխիթարեան Միաբանութեան հոգեւոր եւ իմացական դերը 300 տարիներէ ի վեր, չնորհիւ յատկապէս այն խաղաղ պայմաններուն, որ ընձեռած է իրենց Վենետիկը:

Ծիրանաւոր Պատրիարքը խորապէս ազդուած Կաթողիկոսին հոգեշունչ խօսքերէն, երկրորդեց հայ ժողովուրդին հանդէպ եղած արդար արտայայտութիւնները, աւելցնելով որ Ս. Ղազարը անբաժան մէկ մասնիկն է Վենետիկի կառոյցին եւ իր անձնական խնամքներու առարկան եւ թէ այս այցելութեամբ դեռ աւելի պիտի զօրանայ գործակցութիւնը, քրիստոնէական հաւատքի լոյսին տակ, Վենետիկի եւ Հայութեան:

Հուսկ, Պատրիարքարանի զոյգ Գերապայծառներ՝ Վիզինթինի եւ Ռոնծինի առաջնորդութեամբ, շքախումբը այցելեց աշխարհի հրաշալիքներէն Ս. Մարկոսի Տաճարը, ուր խումբ մը բենեդիկտեան վանականներ, այս առիթով հրակրուած մերձակայ Ս. Գէորգ կղզիէն, գրիգորեան շարականներ կ'երգէին, որուն փոխադարձելով հայ պատուիրակութիւնն ալ բարձրացուց Ծիրամօր նուիրուած շարական մը, զոր Արեւելքի ընտանի այդ պատերը մեծ սիրով ընդունեցան:

Վերադարձ դէպի Ս. Ղազար: Հայրապետը, իր շքախումբով մասնակցեցաւ երեկոյեան ժամերգութեան: Ո՛րքան սիրուն եւ յուզիչ էր տեսարանը: Հայաստանեայց Եկեղեցւոյ Հայրապետը իր թեմական արքեպիսկոպոսներով, միացած Միխիթարի զաւակներուն, Ս. Մեսրոպի եւ Ս. Սահակի ժամերգութեան աստուածատուղ աղօթքներով, Սեծն Միխիթարի շիրիմին դիմաց, իրենց աղաղակը կը բարձրացնէին դէպի Աստուած, որ անսասան պահէ Ս. Եկեղեցին, զՀանրապետութիւն ազգիս Հայոց, ի սիիւս աշխարհի ցրուած եւ Մայր Հայրենիքի ողջ հայութիւնը:

Հնթրիքէն ետք, տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց Կաթողիկոսին, եպիսկոպոսներուն եւ միաբաններուն միջեւ, որ երկարեցաւ մինչեւ ուշ գիշեր:

Չորեքշաբթի, Դեկտեմբեր 18, առաւօտ ժամը 9.30ին, Հայրապետը իր շքախումբով, քանի մը միաբաններու ընկերակցութեամբ, գլխաւորութեամբ Տեղապահ Հ. Յովսէփ Վրդ. Պէհսնիլեանի, կրկին մեկնեցաւ Ա. Մարկոս Հրապարակ, ուր իտալական հեռատեսիլի Բ. Կայանի գործիչներուն հետ, մեզի կը սպասէր Տօնճական պալատի ընդհանուր տնօրէնը, անգլիախոս առաջնորդի մը հետ: Մէկուկէս ժամ տրամադրուած էր անգուգական ճարտարապետութեամբ եւ արուեստի թանկարժէք գործերով օժտուած՝ պալատը այցելելու: Ամէնուն ուշադրութիւնը գրաւեց Ժ. Պարու պատի մեծածաւալ քարտէսը, Միջն-Արեւելքը ներկայացնող, ուր «Արմէնիա»ն իր պատմական տարածութեամբ, գրաւած էր կեղրոնական տեղ: Միեւնոյն սրահին դիմացի պատը, նոյն շրջանէն, զետեղուած էր Կիլիկիոյ քարտէսը:

Շնորհակալութեան անկեղծ խօսքեր, նույնուն կոխանակում եւ միեւնոյն խումբով մեկնում դէպի Մուլատ-Ռաֆայէլեան վարժարան, ուր Գարեգին Ա. մուտք գործեց աշակերտներուն ծափերով, մօտաւորապէս յիսուն ազգայիններու ժպիտով եւ վարժարանի Տեսուչ՝ Հ. Սամուէլ Պաղտասարեանի գարի գալուստի խօսքերով:

Վերը, հայելիներու սրահին մէջ, այն սքանչելի դահլիճին, որ անհամար օտարներու կարգին, վայելած էր ներկայութիւնը Մեծն Կոմիտասի, Շահինի, Վարուժանի, Արփիարեանի, Խաչակեանի, Զարեանի եւ Երուանդ Քոչչարի նման դէմքերու, այժմ վարժարանի աշակերտութիւնը, տեղ գրաւած, բարի գալուստի կոկիկ հանդէս մը պատրաստած էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հ. Մերոր Զամուրլեանի ճպոտին տակ երգչախումբը երգեց «Ամէն Հայի սրտից բխած» եւ «Քաջաց զէնքի»՝ վարժարանին քայլերգը: Ապա պուլկարահայ, Համալսարանական երիտասարդ՝ Վարդան Մարտիրոսեան ներկայացուց ուսանողութեան զգացումները, Վեհափառին այցելութեան առիթով: Հուսկ, խօսք առաւ Հ. Սամուէլ Պաղտասարեան, յանուն տնօրէնութեան եւ աշակերտութեան:

Դպրոցական այդ յարկին տակ, շրջապատուած ուսանողներով եւ անոնց դաստիարակներով, Հայրապետը ունեցաւ կրթական ներշնչումով, իմաստուն խօսքեր: «Հարցում կ'ընեմ ձեզի, - ըստ Ան, - մե՞նք ստեղծած ենք ժամանակը, մե՞նք ստեղծած

ենք հողը. ո՞չ, այս բոլորը Աստուծոյ տուածն է: Մեր գործն է այդ մեզի տրուածը աճեցնել ո՞չ թէ փճացնել: Դուք ձեր սրտին մէջ արձանագրեցէք՝ “Մտանք այս Տունը ուսանելու համար, կը մեկնինք այս Տունէն ծառայելու համար . . .”»:

Կէս ժամ չանցած, այդ միեւնոյն դահլիճը յարդարուած ու զարդարուած բոլորակ սեղաններով, դարձած էր ընտանեկան կոկիկ սեղաննատուն: Արդարեւ, Վարժարանի նախկին սան, բժիշկ Արթօ Քէօչչյեանի հոգատարութեամբ, ճաշ մը տրուեցաւ ի պատիւ Ամենայն Հայոց Հայրապետին: Ներկաներու փափաքին վրայ խօսք առաւ տոքթ. Սուրէն Ծովիկեան, վեր հանելով Հայաստանեայց Եկեղեցին նշանակութիւնը դարերու հոլովոյթին մէջ, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գեր, որ Հայրապետ եւ Հովիտ նշանակութիւններու կողքին, յաճախ Ազգապետի եւ իշխանաւորի գերեր ալ կատարած է Հայոց Եկեղեցին 1700ամեայ պատմութեան ընթացքին:

Գարեգին Ա., իր շքախումբով, յատուկ խանդավառութիւն ցոյց տուաւ այցելելով Հայ ճարտարապետութեան եւ արուեստի փաստաթուղթերու կեղրոնը, հիմնուած Պր. Յակոբիկ Մանուկեանին կողմէ, Միլանոյի մէջ, Ալֆակօ-Նովէլլոյի գործակցութեամբ, եւ քանի մը տարիներէ ի վեր փոխադրուած Մուրաստիայէլեան վարժարանի հողամասին վրայ:

Կաթողիկոսը մեծ յուզումով աղօթեց երջանկայիշատակ Օննիկ Մանուկեանի եւ գերդաստանի յիշատակին եւ մաղթեց որ Աստուած անպակաս ընչ նման ազնիւ եւ բարերար անձերը Հայոց մէջ:

Ժամը 16.30ին, Ֆարսէթթի պալատի մուտքին Վենետիկի մտաւորական-իմաստասէր քաղաքապետը՝ Քաջչարի Մասսիմօ, ժպիտով կ'ընդունէր ամբողջ պատուիրակութիւնը:

Քաջչարի՝ Կաթողիկոսին եւ մամուլին առջեւ, գնահատանքի եւ յարդանքի շեշտուած արտայայտութիւններ ունեցաւ հանդէպ Միխթարեան Միաբանութեան. (Անկիա) «Ոչ միայն Վենետիկի անբաժան մասնիկն է, այլև կը կազմէ անոր եզական հարստութիւններէն մին, միայն ու միայն պատուաբեր յիշատակներով լեցուած»: Ցիշեց Հայ ժողովուրդին մշակութային հարստութիւնը, որ հակառակ պատմական ամենադաժան պայմաններու, երբեք չէ դադրած զարմացնելէ մարդկութիւնը, եւ որպէս նշան այս ամէնուն, Վենետիկի քաղաքապետական խորհուրդը, որոշ շում տուած է 2001 թուականին, կազմակերպել, 1700ամեակի կապակցութեամբ, գործակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան եւ Միխթարեան Ակադեմիային, շքեղ ցուցահանդէս մը, նուիրուած Հայ ճարտարապետութեան:

Գարեգին Ա. Ամենայն Հայոց Հայրապետը, սահուն Փրանսերէնով, կղուած նախադասութիւններով, չորհակալութիւն յայտնելէ յետոյ քաղաքապետին ազնիւ եւ անկեղծ խօսքերուն, նաեւ ներկայ լրագրողներուն եւ հեռատեսիլի գործիչներուն, հանգամանօրէն բացատրեց թէ ի՞նչ կը նշանակէ այսօր Հայըլլալ, վառ պահել մեր Հայրերուն հաւատքն ու ստեղծագործութիւն, հակառակ 70 տարուան անսստուած, անհոգի եւ անմարդկային հալածանքին, որուն ենթարկուեցաւ հայ ժողովուրդը Լենինի առաջին օրերէն՝ մինչեւ Գորբաչովի վերջին օրերը. 70 տարի: Քաղաքապետին կրկնեց հիացմունքի այն բոյոր արտայայտութիւնները, որ ունէր հանդէպ Միխիթարեան Միհարանութեան եւ յանձնարարեց որ Վենետիկը գուրգուրայ անոր վրայ, քանի որ անոնք 300 տարիէ ի վեր կը գուրգուրան Վենետիկի վրայ:

Եղան նուէրներու փոխանակութիւններ եւ մեծ գոհունակութեամբ հեռացանք Քաղաքապետարանի շքեղ պալատէն, վերադառնալու համար Ս. Ղազար:

Երեկոյեան ժամը 7ին, կարգը եկած էր այցելելու Ս. Ղազարի մշակութային գանձերը: Աթոռակալ Հ. Յովսէփ Վարդապետի հմտալից բացատրութիւններով շքախումբը այցելեց Ա. սրահը, վերապահուած ծայրագոյն Արեւելքի, Միջագետքի, Եթովպական եւ Սուրբական Հոգութիւններուն եւ հայ ազգագրական նորաստեղծ բաժինին, կազմուած Ժթ. եւ Ի. Դարու տնային առարկաներէ, բերուած Պոլսոյ եւ Միջին Արեւելքի Միխիթարեան առաքեալներու ձեռքով: Մինչ առաջնորդը կը նկարագրէր Նէմէնսուկթ-Ամէն բացառիկ մումիային պատմութիւնը, Կաթողիկոսը մի առ մի աչքէ կ'անցընէր, Միխիթար Վրդ. ի ԺԼ. դարու գրադարանին ճոխ հաւաքածոն, որ բացառիկ է նաեւ իտալիոյ համար:

Իսպէնեան եւ Քիւրտեան հաւաքածոները, հայկական արձաթեղէններու, Կուտինայի (Քէօթահիա) յախճապակիներու փառաւորապէս զետեղուած Զննողեան սրահին մէջ, անգամ մը եւս ցոյց կու տային թէ իմաստունօրէն հաւաքուած եւ յարմար տեղ նուիրուած ազգային գանձերը, կը փրկուին անհետացումէ եւ այլասերումէ եւ դարերու երկայնքին, պարծանք կը բերեն նուիրատուններուն եւ զանոնք խնամքով եւ գուրգուրանքով պահողներուն եւ բազմացնողներուն:

Ցայտնապէս Կաթողիկոսին եւ Միհարան Հայրերուն աչքերը ուրախութեամբ եւ հապատութեամբ կը փայլէին, որ Մայր Հայրենիքն եւ Մայր Աթոռէն դուրս, պահուած էին այսքան գանձեր:

Ձեռագրատան այցելութիւնը եղաւ հպարտութեան եւ խոր յուղումի պահ. ապրում անպատում զգացումներու, տեղատարափ հարցումներու։ Զորս հազարէն աւելի հայկական ձեռագիրներ, շուէտական անտառի մը ծառերուն նման քով քովի շարուած, թուագրուած, հականեխուած, խատօրէն պաշտպանուած ընդէմ կրակի, գողի, ողողումի եւ զանազան գրենական հիւանդութիւններու, ի հարկէ հպարտութիւն կը պատճառեն ամէն հայու, գիտակից մարդու եւ յատկապէս Ամենայն Հայոց Հայրապետին։ Ընթրիքի ժամը հնչած էր, սակայն ոչ ոք կ'ուզէր հեռանալ այդ սրբավայրէն։

Ընթրիքէն ետք, հարկ էր այցելել տպարանը, իր ցուցադրուած հրատարակութիւններով, հնագոյն մեքենաներով։ Միաբանութիւնը սրբազններուն տրամադրութեան տակ դրած էր Միկիթարեան վերջին տասնամեակին հրատարակութիւնները, նոր լոյս տեսած «Բազմավէպ»ը, Հ. Սահակ Վրդ. Ճեմճեմեանի յետ մահու «Ձեռագրաց Ցուցակ»ին է. հատորը, «Գրական Ցուցեր»ու եւ Բազմավէպի «Մատենաշար»ին հատորները։ Հարկ էր պատրաստել պայուսակները, սակայն վերջին պահուն խօսակցութիւնները այնքան քաղցր էին, որ շարունակուեցան մինչեւ ուշ գիշեր։

Հինգշաբթի, Դեկտեմբեր 19ի առաւօտ, Կաթողիկոսը, նախաճաշէն ետք հրաժեշտ առնելէ յետոյ Միկիթարեան Հայրերէն, յատուկ մակոյկներով մեկնեցաւ Վենետիկի Մարքօ-Փօլօ օդակայանը, ժամը 9ին թոփչք առնելու համար դէպի Փարիզ եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին։

Բարի ճանապարհ Վեհափառ Տէր։ Աստուած թող տայ Ձեզի առողջութիւն եւ անպակաս ընէ Ձեր կորովը միշտ աւելի պայծառացնելու Լուսաւորչի Ս. Աթոռը։ Միկիթարեան Հայրերը եւ համայն Հայութիւնը միասնաբար կը կրկնեն անմահ Կոմիտասի հետ. «Երկար կեանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հօր»։

Հ. ՑԱՐՈՒԹԻՒՆ ՎՐԴ. ՊԶՏԻԿԵԱՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Կաքողիկոսի բարեբաստիկ այցելութեան առիթով, յանուն Վենետիկի Մխիթարեան Միարանութեան, տեղապահ՝ Հոգեշնորհ Հ. Յովսէփ Ծ. Վրդ. Պեհեսնիեան ունեցաւ երկու ելոյթներ. առաջինը Մայրավանքի եկեղեցին, իսկ միւսը՝ սեղանատան մէջ:

Պատմութեան համար առանձին կ'արձանագրենք այդ ուղերձները, իի խնդակցութեան եւ շնորհակալութեան սրտազեղ խոհերով (17 Դեկտեմբեր, 1996):

Բարի եկաք, Վեհափառ Տէր, Մխիթարեան Միաբանութեանս Մայրավանքը, մեզի բերելու, մեր այս սուզի օրերուն, լոյսի եւ յոյսի սփոփարար ճառագայթ մը: Բարի եկաք այս փոքրիկ Հայաստանը, որ Ձեզ ուրախութեամբ կ'ընդունի իբրև գերագոյն գլուխը Հայաստանեայց մեր Սուրբ Եկեղեցին եւ Հովուապետը՝ մեր Ազգին:

Մխիթարեան միաբաններուն մտքերուն մէջ դեռ վառ է ուներկայ, իբրև աւանդ Հիմնադիրէն, անվերապահ յարդանքն ու սէրը հանդէպ Անոր, որ մանաւանդ հայ քաղաքական իշխանութեան բարձումէն ետք, մարմնացնելով հայ ժողովուրդին իղձերն ու հաւատքը՝ դարեր չարունակ հանդիսացաւ առանց թագի մեր վեհ Թագաւորն ու Սրբազնագոյն Քահանայապետը:

Բարի գալուստ Ձեզի յանուն Մխիթար Աբբահօր, որ իր հրատարակութիւններուն առաջին էջին վրայ իբրև տարեթիւ կը նշէր նաեւ այն Ամենայն Հայոցինը՝ որուն օրով լոյս կը տեսնէր գործը: Վստահ ենք թէ այս պահուս Ան կը ցնծայ երկինքէն, ու իր աճիւնները հոս, Սուրբ Խորանին առջեւ իր դամբանին մէջ կը հրճուին:

Բարի եկաք յանուն մեր նախնի Հայրերուն՝ Զամշեաններու, Աւետիքեաններու, Աւգերեաններու, Բագրատունիներու, Ալբշաններու եւ այլ բազմաթիւ ծանօթ ու անծանօթ, կենդանի կամ հանգուցեալ նոփրեալ վանականներուն, որոնք երեք դար գրեթէ, իրարու փոխանցելով ջահը Աւետարանի լոյսին եւ Հայրենիքի սիրոյն, տքնեցան ու գործեցին Վարդանանց ու Ղեւոնդ եանց գաղափարականով՝ «վասն Կրօնից եւ Հայրենեաց»: Ձեզ այսօր ցնծութեամբ կ'ողջունէ բովանդակ Ս. Ղազարը, ու ոսկի տառերով կ'արձանագրէ իր պատմութեան մէջ Ձեր Վեհափառ Հայրութեան մեծ բարեացակամութիւնը՝ որով կը պատուէք Մխիթար Աբբահօր տունն ու առաքելութիւնը: Վստահ ենք թէ Դուք՝ մեզ լաւագոյնս կը ճանչնաք ու կը հասկնաք ու կը գնահատէք եւ եկած էք քաջալերելու՝ որպէսզի աննկուն շարունա-

կենք այդ առաքելութիւնը՝ ի հոգեւոր եւ մշակութային «լուսաւորութիւն ազգիս մերոյ Հայկազնոյ»։ Ձեր այդ քաջալերանքն է որ կը թելաղըք մեզի շեշտելու, անդամ մը եւս, թէ բովանդակ աշխարհին բացուած այս չքնաղ քաղաքի ափերէն մենք կոչուած ենք - եւ գիտակից ենք այդ մեծ պարտականութեան - գործելու, եւ ի լուր աշխարհին վկայելու մեր անցեալի պատմութեան, մեր մարտիրոսներու սրբութեան, ներկայ ժամանակներու մեր ժողովուրդին ու պետութեան կենսունակութեան, մեր մշակոյթին ու արուեստի մեծութեան մասին։

Մինչ, Վեհափառ մեր Հօր՝ մեր մէջ ներկայութեան առիթով, Աստուծոյ առջեւ խոնարհած գոհաբանական աղօթք կը մատուցանենք, կը խոնդրեմ ամէնքէդ պահ մը խոր լուսութիւն լսելու Միկիթարեան միանձին խոնարհ աղօթքը, արձագանքը մեր շարականներուն, անոյշ մեղեղին՝ որ կը բարձրանայ Մեծ Սեբաստացիին շիրիմէն ու տաճարիս կամարներուն տակ անվերջ կը հնչէ. «Թագաւոր փառաց Աստուած Հոգիդ կենդանարար. ի շնորհաբաշխ աւուր ծննդեան Մարիամու, դստեր Դաւթի թագաւորին ... շնորհազարդ պայծառացո՛ զգաւազան իշխանութեան մերոյ Հայրապետին, ... (եւ) ի ցնծութեան աւուր լրման ուրախութեան Յովակիմայ եւ Աննայի, աղօթիւք սոցա լցո՛ զպէտս կարեաց Հայաստանեայց Եկեղեցւոյ, զի օրհնեսցուք զքեզ Տէր այժմ եւ յաւիտեան»։ Աղօթք, որ կը դառնայ թափօր եւ պարհեշտակներուն հետ, անդաստան՝ հայաստանեայց բոլոր սուրբերուն հետ, կը դառնայ երկինք բարձրացող երգ ու աղաղակ՝ կեցնելու բնութեան մութ ոյժերն անդամ եւ իջեցնելու Ամենակալին օրհնութիւնները. «Օրհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւելեան կողմն աշխարհիս, եւ Հայրապետութիւն Հայոց, այս նշանաւս սուրբ խաչիւս եւ սուրբ Աւետարանաւս, եւ աւուրս շնորհիւ, անուամբ Հօր եւ Որդուոյ եւ Հոգւոյն Սրբոյ»։ Աղօթք, արցունք, տքնութիւն դարէ դար, այո՛, հայրենիքն դուրս՝ բայց միշտ հայրենիքին համար։

Թող մեր Հայրապետն ալ, այժմ, Սուրբ Միածնի իջման խորանէն բերած օրհնութեամբ օրհնէ մեզ, եւ իջեցնէ Միկիթարի բոլոր զաւակներուն վրայ օրհնութիւնը Թադէի ու Բարթողիմէոսի, մեր Ս. Լուսաւորիչին, Սահակներուն, Սեսրոպներուն եւ Շնորհալիներուն՝ որոնց արժանացաւ ըլլալու յաջորդը, եւ օրհնեալ պատգամաբերը՝ մեզի։

Վեհափառ Տէր,

Հարկ ու պարտականութիւնն ունիմ այս պահուս, յանուն Միաբանութեանս, կրկին Զեզի յայտնելու մեր ուրախութիւնը, մեր ջերմ զգացումներն ու երախտագիտական մտածումները՝ որ Զեր այցելութիւնը կը թելադրէ մեզի:

Ճանչցած ու օրին գնահատած էինք Զեզ՝ դեռ վաթսունական թուականներուն, երբ տակաւին երիտասարդ՝ բայց արդէն իսկ ակնառու դէմք՝ կը մասնակցէիք, իբր կաթողիկոսական դէտ՝ Վատիկանեան ժողովներուն:

Նոյն այդ օրերուն այս վանքն ալ հաճոյքն ունեցաւ Զեզ հիւրընկալելու: Եթէ, ինչպէս կը վկայէք Զեր գրութիւններուն մէջ, վանքիս մէջ կեցութեան յիշտատակը՝ Ուլուհոնեան մեր Աբբահօր ժպիտով ուսկեցօծ՝ մնաց Զեր մէջ քաղցր ու լուսալիր, Զեր ներկայութիւնը եւս վանականներուս մէջ թողուց խոր համականք, եւ մանաւանդ գեղեցիկ նախազգացում մը՝ թէ նոր եւ արժանաւոր հովուապետ մը կը պատրաստէր Աստուած մեր ազգին համար:

Տարիներ անցան, եւ ուրախութեամբ հետեւեցանք Զեր տարած գործունէութեան՝ Անթիլիասի վանքէն մինչեւ միջեկեղեցական հանդիպումներ, համալսարանական ամպիոններէն մինչեւ առաջնորդական գահեր: 1977, Մայիս 22ին իրականութիւն դարձան մեր փափաքներն ու երազները՝ երբ դարձաք Աթոռադան կից կաթողիկոս, ու չառ չանցած՝ պանծալի Տանն կիլիկիոյ Գահակալը:

Հիացումով դիտեցինք թէ ոչինչ կասեցուց Զեր ժրաշան գործունէութիւնը, ո՛չ Լիքանանի քաղաքացիական պատերազմը եւ ո՛չ ալ նիթական այլեւայլ դժուարութիւններ: Դարձաք պահապան հրեշտակը մեր տառապաղոլ Լիքանանի հայութեան, դարձաք Հայաստանեաց Եկեղեցւոյ սրբազն գիտութիւններու և ո՛չ ալի արծարծողը, հայեցի մեր գրականութեան մեկենաս ակրակն արծարծողը, հայեցի մեր գրականութեան մեկենաս առաջնորդը՝ անթիւ հրատարակութիւններով եւ հեղինակութիւններով: Բայց ամէն բանէ աւելի հանդիսացաք պաշտպանը Հայ Եկեղեցւոյ միասնականութեան՝ առանց անտեսելու միութենական հարցերը՝ իբր աւետարանական հրամայական:

Եւ երբ Մուրը էջմիածնի առաքելական ու լուսաւորչանիստ Աթոռը մնաց թափուր, երշանկայիշատակ Վազգէն Ա.ի վախճանումով, որո՞ւն կրնայինք նայիլ, որո՞ւն համար կրնայինք աղօթել Միկիթարեաններս՝ եթէ ոչ Զեր անձին: 1995ի Ապրիլին, երբ Ս. էջմիածնի զանգերը կը դողանջէին աւետելով Ամենայն Հայոց կաթողիկոսի Աթոռին վրայ բարձրանալու Զեր նային:

ընտրութիւնը, համայն Հայութեան հետ Միսիթարի զաւակներս ալ ցնծացինք ու հրճուանքով բարձրացուցինք գոհաբանական մեր աղօթքները։ Կը հրճուէինք նաեւ մտաբերելով այն հսկայ առաքելութիւնը, որ նախախնամութիւնը Զեզի կը վստահէր՝ վերականգնելու համար հաւատքի ու կրօնքի կիսակործան շէնքը՝ անսատուածութեան ամպիոններուն ձգած աւերակներուն վրայ։ Դուք, արժանիներուն մէջէն ընտրուած ամէնէն արժանին, յարմարագոյններէն ամէնէն յարմարը եւ ամէնէն պատրաստուածը՝ Ս. Աւետարանի գերստին քարոզութեան ի Հայս՝ Թադէսսի ու Բարթողիմէսսի հետքերով, Գրիգոր Լուսաւորիչի եւ անոր արժանաւոր յաջորդներուն նուիրումով՝ Զեր յարգարժան եպիսկոպոսներու եւ քահանաներու դասին օժանդակութեամբ անշուշտ։ Խօսքերը անբաւարար են՝ կարենալ լիովին արտայայտելու համար մեր իղձերն ու անկեղծ մաղթանքները։

Դեռ քանի մը օր առաջ անգամ մը եւս հպարտ զգացինք մեզ՝ Ս. Պետրոս կատարած Զեր պաշտօնական մուտքով, ուր եկած էիք երբեմն իբրեւ դէտ, բայց այս անգամ՝ իբրեւ Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Նորին Սրբութիւն Ցովհաննէս Պողոս Բ. Քահանայապետին եւ Հռոմի սրբավայրերուն Զեր այցելութեամբ, անկասկած, կը շարունակէք միջազգային գետնի վրայ բարձր բռնել Հայաստանեայց մեր Եկեղեցիին վարկը՝ զայն դուրս բերելով կղզիացումք ու նոր, յուսադրիչ ու լուսաւոր հորիզոններ բանալով իր առջեւ, ինչպէս նաեւ նոր էջ մը համամիութենական շարժումին մէջ, որ կը մաղթենք, անարձագանգ չմնայ եւ պատույ տեղ մը ապահովէ մեր ազգին ու Եկեղեցիին։

Յատկապէս, սակայն, կ'ուզեմ այս առիթով շեշտել՝ միշտ ալ Միսիթար Աբբահօր տան հանդէպ Զեր ցուցաբերած յատուկ գուրգուլանքն ու զնահատանքը։ Իրարու հետ տարիներով շփման մէջ, մանաւանդ Լիբանան, գիտենք թէ ո՛քան հայրաբար հետաքրքրուած էք մեր վանքով, շարունակ քաջալեր հանդիսացած անոր յառաջլիմութեան ու անսասանութեան, եւ այդ՝ ոչ միայն սփոփարար անհրաժեշտ խօսքերով միայն, այլեւ ձեռք երկարելով՝ յատկապէս տագնապալի օրերուն։ Զեր հայրական, հովուապետական միեւնոյն վերաբերումն է նաեւ հայրենիքին մէջ, ուր իրականացնելով մեր Հիմնադրին երազը, մեր փոքր բայց հարազատ տունը ունեցանք՝ իբրեւ տաք օճախ հաւատքի ու մշակոյթի։

Այսօր, Վեհափառ Տէր, մեր պատույ հիւրն էք՝ մեր այս անցքի օրերուն։ Շնորհակալութիւն։ Շնորհակալութիւն՝ որ եկած էք ոչ միայն մեր նորընտիր Աբբահօր՝ Հ. Սահակ Ճեմճեմեանի մահուան սուզը մեր հետ բաժնելու եւ փարատելու,

այլեւ, ինչպէս ըսկնք, ապագայ գործունէութեան նոր եռանդ ու յոյսեր ներշնչելու: Ուրախ ենք որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէ մոռցած մեզ: Միսիարեան Միաբաններուս փափաքն է որ այս օրը, այս թուականը չմնայ միայն գեղեցիկ ապրում ու յիշատակ, այլ հանդիսանայ նոր, ամուր եւ հաստատուն հիմնաքարը աւելի սերտ եւ իրաւ գործակցութեան մը, զիրար քաջալերելով, զիրար ամբողջացնելով ի սպաս եւ ի շահ մեր ժողովուրդին՝ որուն ծառաներն ու համահաւասար հարազատ զաւակներն ենք ամէնքս անփափիր:

Թող Զեր այցելութիւնը հանդիսանայ երկնային ցող օրհնութեան, որպէսզի նորանոր կոչումներ ընձիւղին, աճին ու լրացնեն յաւիտենապէս մեկնողներուն ճգած բացը, որ Մեծ Սեբաստացիին ճեռակերտը մնայ պայծառ ու անսասան. մնան միշտ վառ խունկն ու մոմերը, հնչեն միշտ աղօթքներն ու շարականները եւ բարձրանալով երկինք՝ հայցեն անդադար մեր ժողովուրդին ու զանրապետութեան համար հանդիստ ու բարօրութիւն, մեր եկեղեցիին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին համար առողջութիւն ու արեւշատ օրեր՝ շարունակելու համար անհամեմատօրէն բարձր երկնատուր պաշտօնը:

Մինչ կը խնդրենք, Վեհափառ Տէր, որ ընդունիք մեր այս սրտաբուխ մաղթանքները, կ'ուզենք, նմանապէս, բարի գալուստ մաղթել ու եղբայրական ջերմ ողջոյններ յայտնել Ս. Էջմիածնի աստուածապահ ուխտի անդամներուն, որոնք ընկերանալով Զեզի՝ մեզ կը պատուեն միայն ու կ'ուրախացնեն:

Թող սիրոյ, եղբայրակցութեան ու գործակցութեան նոր կապեր միացնեն Ս. Էջմիածնին ու Ս. Ղազարը, ու Աղրիականէն Սեւան նոր ծիածան մը ծագի հայ երկնակամարին վրայ՝ իբրեւ գրաւական Աստուծոյ գֆալիր օրհնութիւններուն, լաւագոյն ապագայի եւ սուրբ հաւատքի պայծառութեան:

Թող Միածնի Որդին իջնէ միշտ օրհնելու Հայրապետական Աթոռը եւ Սեւանի Տիրամօր հովանին չպակսի երբեք Ս. Ղազարի վանքէն. եղիցի, եղիցի:

Հ. ՅՈՎՍԵՓ Ծ. ՎՐԴ. ՊԵՀԵՍՆԻԼԵԱՆ
ՏԵՂԱՊԱՀ